

# ՄԵՂԱԻՈՐ ԵՒ ԱՆՄԵՂ ԿԻՆԵՐ

## Ե. ԴԱՐՈՒ ԷԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

### ՀՌԻՓՍԻՄԷ ԵՒ ՓԱՌԱՆՁԵՄ\*

Իբրև Սփիւռքահայ եւ իբրև Ի. դարու վերջաւորութեան ապրող հայուհի մը՝ յաճախ իրագեկ եմ հուժեանս երկուութեան: Այս երկուութիւնը՝ կը բխի մէկ կողմէն «հայ»ու արմատներէս գրաւոր ու սերնդաբանական (genetic) յիշողութեան մը դժով՝ որ ժառանգած եմ դարաւոր անցեալէս, եւ միւս կողմէ՝ Ի. դարու արեւմտեան քաղաքակրթութենէն, որուն մէկ մասնիկն եմ: Այս տեսադաշտէս կը ջանամ դարերու մշուշին քօղը թափանցել ու դիտել անցեալը. ուրիշ խօսքով՝ անցեալի վտիտ գրութիւններուն բովով թափանցել Ե. դարու վանական գրողներու միտքն ու հոգեվիճակը:

Ե. դարու գրականութեան գումարը ո՛չ միայն կը ցոլացնէ մշակութային գոյատեւման ջանք մը, թելադրուած կրօնա-քաղաքական հաշիւներէ, այլ նաեւ կը բացայայտէ բախումը Հեթանոսութեան ու քրիստոնէութեան միջեւ եւ 387ի Հայաստանի բաժանումը՝ Պարսիկներու եւ Յոյներու միջեւ, որ կատարելապէս ջնջեց պետութեան, նախարարութեան եւ բանակի ոյժը: Ուրեմն՝ Ե. դարու գրականութիւնը ո՛չ միայն կը ցոլացնէ այդ ժամանակաշրջանի աշխարհահայեացքն ու մտահոգութիւնները, այլ կը կը հայթայթէ նաեւ օրինակներ (թեմատիկ, հերոսական, եւայլն) արժանանալու ապագայ սերունդներու հակազդեցութեան եւ կամ նմանողութեան:

Այս ուսումնասիրութիւնը փորձ մըն է մեկուսացնելու ու բնորոշելու Ե. դարու երկերու մէջ բնութագրուած կին նախատիպարները՝ իբրև փոքրապատկերներ աւելի լայն կրօնա-քաղաքական ու ընկերային պարունակիւմ: Այս նախատիպերն են Սրբուհի Հռիփսիմէն եւ Փառանձեմ Թագուհին – երկուքն ալ Դ. դարու ցայտուն դէմքեր:

\* Ներկայ յօդուածին մէջ օգտագործուած Ե. դարու աղբիւրները կը դիտուին իբր «գրականութիւն» բառին լայն իմաստով:

Երբ ուշադրութեամբ կարդանք Ե. դարու երկերը, կը զգանք ներկայութիւնը երկու զուգահեռ պատմողական (narrative) ձայներու. մէկը՝ ջերմեռանդ քրիստոնեային ձայնը, որ կը փառաբանէ եկեղեցին ու անոր ուսուցումները, կը սահմանէ ու կը ջատագովէ քրիստոնէական վարդապետութիւնը, կը դրուատէ «քրիստոնեայ» նիստ ու կացը երկնային փառքի արժանացման համար եւ միւսը՝ հայրենասէրին ձայնը՝ որ կը սիրէ «Հայոց Աշխարհը», որ հպարտօրէն կը խօսի անցեալի թագաւորներուն եւ հերոսներուն մասին: Երկու ձայն՝ մէկը կրօնական միասնութեան կոչ. միւսը՝ ազգային (այս բառը կը գործածեմ արդէ իր իմաստով) միասնութեան: «Ազգային» կամ հայրենասիրական ականդակն տարրը զետեղուած է Քրիստոնէութեան ծիրին մէջ եւ որուն արդէինքն է իրականացուած գրականութիւն մը՝ վերակենդանացուած յիշողութեան բովով:

Այսպէս, երբ այս պարունակիւն մէջ կը քննենք կանացի տիպարը, կը նշմարենք թէ հակառակ այս «քրիստոնեայ» հեղինակներուն միտումնաւոր նախասիրութիւններուն, երկու հակադրական՝ բայց միեւնոյն ատեն լրացուցիչ եւ դրական տիպարներ երեւան կու գան: Երկու տիպի կիներն ալ յանդուգն են ու միանպատակ իրենց նուիրումներուն մէջ. մէկը քրիստոնէութեան եւ անոր արժանիքներուն՝ մարմնաւորուած Հռիփսիմէի անձին մէջ,՝ եւ միւսը ականդական որոշ ըմբռնումներու՝ ինչպէս պատիւ, արդարութիւն, պարտականութեան գիտակցութիւն դէպի ընտանիք, ազգական, թագաւոր ու երկիր՝ անձնաւորուած Փառանձեմ Թագուհիի անձին մէջ: Կարճ խօսքով՝ հակառակ տիպարի զօրաւոր «քրիստոնեայ» բնոյթին, որ դուրսէն ներածուած է եւ ծագումով նոր է, կայ հաւասարապէս ուժեղ հեթանոսական եւ ազգային-ականդական պատկերացումը կնոջական նկարագրի ու վարքի՝ արմատաւորուած անցեալին մէջ, բխելով առասպելէ, ժողովրդական ականդավէպէ, զրոյցէ եւ դիւցազներգութենէ:

Շատ դժուար է եզրակացութիւններու յանգիլ հիմնուած ափ մը գրաւոր հատուածներու վրայ, որոնցմէ եւ ո՛չ մէկը գրուած է աշխարհականի մը կողմէ: Եթէ այդ ժամանակաշրջանէն գեղարուեստական գրութիւններ եւս գոյութիւն ունենային, ինչպէս թատրերգութիւն՝ ուր առասպելական, հերոսական ու պատմական անձնաւորութիւններ նիւթ կ'ըլլան այս գրութիւններուն (ինչպէս հին յոյներուն մօտ), մենք գաղափար մը պիտի ունենայինք աշխարհական հեղինակներու աշխարհահայեացքին ու դիրքորոշումներուն մասին: Այս գրութիւնները, իրենց կարգին, մեզի պիտի օգնէին աւելի լաւ հասկնալու, մեկնաբանելու կրօնականներուն գրութիւնները:

Անշուշտ, լռութիւններն ալ բան մը կ'ըսեն, կը թելադրեն ու այս հին գրութիւններուն մէջ կ'իները ընդհանրապէս բացակայ են: Միւս կողմէն՝ Հռիփսիմէին ու Փառանձեմին բաւականաչափ տեղ տրամա-

դրուած է եւ այս իրողութիւնը՝ իր կարգին՝ կը կրէ իր թելադրութիւնը:

Ուսումնասիրութիւնս հիմնուած է Ե. դարու գրաւոր երկու երկերէ վերցրած քանի մը հատուածներու վրայ. առաջինն է Ազաթանգեղոսի Պատմութիւնը եւ երկրորդը՝ Փաւստոս Բիւզանդացիի Պատմութիւն Հայոցը, որ շատ մը գիտնականներ կը հաւատան թէ ղեկցազներգական (epic) պատմներու հաւաքածոյ մը ըլլայ եւ պէտք է կոչուի Բուզանդարան, կամ, Բուզանդարան պատմութիւն<sup>1</sup>:

Գիտեմք անշուշտ թէ երկու երկերուն մէջ ալ լայնօրէն օգտագործուած է ժողովրդական բանաւոր գրականութիւնը: Սակայն, երկու պարագաներուն ալ հեղինակը՝ միակ անձ մը, որոշած է ընտրովի նիւթեր վերցնել ընդհանուր աղբիւրէն եւ զանոնք զետեղել իր երկին մէջ որոշ շարահիւսութեամբ, նոյնիսկ որոշ ռոճով մը եւ նպատակի մը համար: Այսպէս՝ ամէն մէկ երկի ետին կայ ձայն մը, ղերքորոշում մը, տեսակէտ մը: Այս պատճառով՝ նախընտրած եմ այս աշխատութեանս մէջ անդրադառնալ այս երկու գործերուն՝ իրենց հեղինակ-հաւաքողներու անունով. այսինքն՝ «Ազաթանգեղոս», «Փաւստոս»:

Ազաթանգեղոսի պարագային՝ կան անշուշտ զանազան լեզուներով խմբագրութիւններ, ինչպէս նաեւ հայերէն երկու խմբագրութիւններ: Սակայն իմ ուսումնասիրութեանս համար օգտագործած եմ այն բնագիրը, որ դարերու ընթացքին ամէնէն աւելի ժողովրդականութիւն վայելած էր. Robert Thomsonի խօսքով՝ «ընկալուած» աւանդութիւնը (received)<sup>2</sup>, որովհետեւ այդ երկն է, որ ժամանակի ընթացքին, ազդեցութիւն բանեցուցած է, կարծէք, ղերքորոշում եւ նիստ ու կաց ձեւաւորած է:

Ընտրած եմ Ազաթանգեղոսի գործին «ընկալուած» փոփոխակը (version) եւ մէջբերումներս պիտի ըլլան՝ Արամ Տէր-Ղեւոնդեանի արեւելահայերէն թարգմանութենէն (Երեւան, 1977): Իսկ Փաւստոսի պարագային, օգտագործած եմ Ստ. Մալխասեանցի արեւելահայերէն թարգմանութիւնը (Երեւան, 1968):

## ՀՈՒՓՍԻՄԷ

Կրօնական միասնութիւն ջատագովող ձայնը էսպէս կը ցանկար տեսնել միութիւն Հայ Եկեղեցւոյ շուրջ, կաթողիկոսին անձը ճանչ-

1. Ինչպէս փրոֆ. ԿԱՐՍՈՅԵԱՆ ՆԻՆԱ, *The Epic histories attributed to P'awstos Buzand (Buzandaran Patumut'iwunk)*, Cambridge, Harvard Univ. press, 1989.
2. THOMSON ROBERT W., *Յառաջարան Agathangelosի History of the Armenians*, Albany: State Univ. of New York, 1976, p. XVIII.

նալով իբրեւ կեդրոնաճիգ ոյժ: Այս իմաստով, կարեւոր էր քրիստոնէական վարքագիծով դաստիարակել, մանաւանդ օրինակելի տիպարներու պատմութիւններով՝ եւ որպէսզի Եկեղեցւոյ ղեկավարներուն ջանքերը աւելի արդիւնաւէտ ըլլան, պէտք էր Հայ Եկեղեցիին սկզբնաւորութեան պատմութիւնը ներկայացնել փառահեղ կերպով: Իսկ Եկեղեցին՝ իբրեւ ընդունուած, հիմնուած հաստատութիւն, Գրիգոր Լուսաւորիչն ալ ըլլալով այդ Եկեղեցւոյ առաջին հայրապետը: Ազգաթանգեղոս կը կատարէ այս պարտականութիւնը ինչպէս բացատրուած է այլուր<sup>3</sup>:

Զիս հետաքրքրողը՝ Ազգաթանգեղոսի ինքզինքին պարտադրած առաքելութեան մէջ Հռիփսիմէին սահմանած դերն էր, եւ այս նկատմամբ՝ ուղեցի գիտնալ թէ ո՞րքանով Հռիփսիմէի մարտիրոսագրութիւնը կը տարբերէր շատ մը ուրիշ մարտիրոսագրութիւններէ:

Ինչպէս բացատրուած է այլուր<sup>4</sup> «մարտիրոսագրութիւն» (martyrology) կոչուող գրական սեռին մէջ, «հերոս»ները կը մեռնին իբրեւ վկաներ ու մարտիրոսներ «ճշմարիտ հաւատքին» համար եւ այդպէս կ'արժանանան երկնային անմահութեան: Հռիփսիմէն եւ անոր 36 ընկերուհիները մասնայատկութիւն մը եւս ունին – անոնք կոյսեր են: Իբրեւ այդ՝ Յիսուսի խոստացուած հարսեր են: Ուրեմն՝ կատարեալ նուիրումով ու տենդով կ'երազեն մշտնջենական հրճուանք եւ անմահութիւն՝ երկնքի մէջ:

Յարդ բան մը չեմ ըսած՝ որ զանազանէր Հռիփսիմեանց նահատակութիւնը ուրիշ մարտիրոսացած կոյսերու պատմութիւններէն: Անոնք պարզապէս ընդօրինակելի տիպարներ են, որոնք անցաւոր կեանքը կ'անգոսնեն եւ անարատ՝ սուրբ կեանք մը կը վարեն: Ազգաթանգեղոս, սակայն, Հռիփսիմէին, գիտակցաբար թէ անգիտակցաբար, շնորհած է առաքելութիւն մը՝ որ շատ աւելի լայնատարած սահմաններ ունի քան իր հոգիին փրկութիւնը կամ փրկութիւնը այն անձերուն՝ որոնք անմիջական յարաբերութիւն ունին անոր հետ: Այս առաքելութեան էութիւնը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ ամբողջ հայ ազգին փրկութիւնը: Ինչո՞ւ կ'ընեմ այս հաստատումը: Գրիգոր Լուսաւորիչ՝ Տրդատ Թազաւորը դարձի բերելու ջանքերուն մէջ ձախողած է եւ 15 տարի կը հիւժի Որ Վիրապին մէջ: Ֆիզիքապէս հուժկու, զօրեղ եւ միեւնոյն ատեն կրքոտ Տրդատը գինաթափ ընելու համար, կին մը պէտք էր որ տրորէր, ջախ-

3. Նոյն, Introduction, p. XXV-XCIII.

4. DELEHAYE HIPPOLYTE, *Sanctus; essai sur le culte des saints dans l'antiquité*, Bruxelles: Société des Bollandistes, 1927. Նոյն, *Les Passions des martyrs et les genres littéraires*, Bruxelles: Société des Bollandistes, 1921. NOCE CELESTINO, *Il Martirio: testimonianza e spiritualità nei primi secoli*, Roma: Edizioni Studium, 1987. RORDORF WILLY, *Martyre et temoignage, իր Liturgie, foi et vie des premiers chrétiens patristiques*, Paris: Beauchesne, 1986, գլուխ ԻԲ.:

շխխէր զայն՝ Փիղիքապէս ու հոգեպէս: Այս նպատակին իրագործման միջոցը կը հանդիսանայ մարտիրոսական սեռին յատուկ այսպէս կոչուած «մրցում»ը, «մարտ»ը կամ «պայքար»ը (battle, contest, lutte, combattimento)<sup>5</sup> Տրդատի ու Հռիփսիմէի միջեւ:

Մարտիրոսագրութեան մասնագէտներ կը բացատրեն թէ ամբաստանող-ամբաստանեալ «փաստարկութեան» յղացքը վարքագրական գրականութեան ծուծն է եւ կը յայտնաբերուի դատավարական տեսարաններու մէջ՝ ընկերակցութեամբ ամբաստանեալի հրապարակային չարչարանքներուն: Կամքերու միջեւ մրցում մըն է եւ երկու կողմին համար ալ՝ վտանգի առարկան՝ ըլլա՛յ ան քրիստոնեայ, ըլլա՛յ հեթանոս, աստուածութեան հանդէպ հաւատարմութիւն<sup>6</sup>:

Հռիփսիմէի պարագային, այս հասկացողութեամբ դատավարական տեսարան չկայ: Տրդատ՝ պարզապէս հետաքրքրուած է գեղեցիկ երիտասարդուհիով մը, որ տակաւին անձամբ տեսած չէ թէեւ, սակայն, կը փափաքի անոր հետ ամուսնանալ: Հռիփսիմէ՝ ոչ միայն պէտք է պաշտպանէ իր աստուածաբանութիւնը, այլեւ զգաստութեան սուրբ ուխտը, որ պէտք է անվթար մնայ: Ուստի՝ «պայքար»ը թագաւորին ննջասենեակին մէջ տեղի կ'ունենայ Փիղիքական ընդհարման կամ մարտի ձեւին տակ:

Ո՛չ մէկ սուրբ-գրային կին (Սառա, Ռեբեկա, Յայել, Դերովրա, որ Ագաթանգեղոս կը յիշատակէ (Ագաթ. էջ 101 եւ 107), եւ որոնց պաշտպանութիւնը կը խնդրէ Հռիփսիմէ՝ իր կացութիւնը նմանցնելով անոնց յատուկ պարագաներուն, կը յաղթահարէ իր հակառակորդը առանց տեսակ մը խաբէութեան դիմելու<sup>7</sup>: Ո՛չ մէկ Յոյն, Ասորի, Վրացի կամ ուրիշ Հայ սրբուհիի մը վարքը, որ ինծի ծանօթ է, յայտնաբերած է Հռիփսիմէի պարագային նման կացութիւն մը<sup>8</sup>: Հռիփսիմէին եւ հուժկու Տրդատին միջեւ տեղի ունեցած մենամարտը

5. Հմմտ. ծանօթագրութիւն թիւ 4ի հեղինակները, ինչպէս նաեւ Introduction, *Holy Women of the Syrian Orient*, Introduced and translated by Sebastian P. Brock and Susan Ashbrook Harvey, Berkeley: University of California Press, 1987, p. 13-19.

6. Introduction, *Holy Women of the Syrian Orient*, նշ. աշխ., p. 15-16.

7. Տեսնել Հիմ Կտակարանի հետեւեալ բաժինները. Սառայի եւ Ռեբեկայի պարագային՝ Գիրք Մննդաց, գլ. Ի. եւ ԻԶ., Յայելի եւ Դերովրայի պարագային՝ Գիրք Դատաւորաց, գլ. Դ.:

8. Աղբիւրներու ցանկը ծաւալուն է. բայց յիշեմ իմ քննարկածներէս ոմանք. BUTLER ALBAN, *Butler's Lives of Saints*, edited by Michael Walsh, San Francisco, 1985. USUARD, *Le Martyrologe d'Usuard d'après l'édition du P. du Sollier et l'édition des Bénédictins*, traduits et publiés pour la première fois en français sous la direction de M. J. Carnandet et Mgr. J. Fèvre avec le concours d'une société d'ecclésiastiques, 2 v., Lyon, 1867. *Bibliotheca Hagiographica Graeca*, mise à jour et considérablement augmentée par François Halkin, 2e ed. 3v., Bruxelles: Société de Bollandistes, 1957. HALKIN FRANÇOIS, FESTUGIERE ANDRE-JEAN, *Dix textes inédits tirés du Ménologe impé-*

մեզի կը յիշեցնէ գերմանական վիպերգական Պրունհիլտէն, որ մոգական գօտին մէջքին՝ կը յաղթահարէ շատ մը մարտիկներ, կամ մեզի աւելի մօտ՝ Սանթուսը, որուն միայն Դաւիթը կը նուաճէ<sup>9</sup>. կամ Գոհարը՝ որ Փոքր Մհերի դէմ կարող է մըցիլ<sup>10</sup>. կամ Կն ճեթաթային կախարդ-աղջիկ մարտիկները, ինչպէս Զուլվիսիան<sup>11</sup>:

Հոսիփսիմէն եւս, գօտեպնդուած է գերբնական ոյժով մը, այսինքն՝ Սուրբ Հոգիով: Այդպէս կ'ըսէ Ագաթանգեղոս: Հոսիփսիմէի կատարած գործողութիւնները շատ աւելի կը մտաբերեն հին հեթանոսական ռազմիկ-հերոսուհիները, քան մարտիրոսացող քրիստոնեայ կոյսերը:

Մինչ պալատին դուրսը եւ փողոցներուն մէջ ժողովուրդը կը պարէր ու կը զուարճանար թագաւորին կարծեցեալ՝ Հարսանիքին առթիւ, թագաւորին սենեակին մէջ՝ Տրդատ Թագաւոր՝ այդ նշանաւոր մարտիկը, ըմբիշը, վիրաւոր ձին ուսը առած ու Եփրատ գետը կտրած հսկան՝ ո'չ կրնայ հրապուրել, ո'չ ալ Ֆիզիքայէս նուաճել աննկուն ու միանպատակ աղջիկը: Սոսկալի մենամարտ մը տեղի կ'ունենայ. Հոսիփսիմէ «գագանաբար ոգորելով, առնաբար մարտնչում էր: Գրեթէ ժամը երեքից միմչեւ տասը մախտելով, թագաւորը, որ շատ ուժեղ էր համարուած, պարտւեց նրանից: ... Նա, որ այնպէս ամէն ինչով հռչակուած էր, այժմ մի աղջկանից պարտւեց, յաղթեց Գրիստոսի կամբով ու գօրութեամբ» (Ագաթ. էջ 107):

Կռիւի առաջին հանգրուանը կորսնցուցած, միեւնոյն ատեն բաւական յոգնած ու վհատած, Տրդատ՝ Գայիանէն պալատ բերել կու տայ՝ հրամայելով որ Հոսիփսիմէն համոզէ, որ միտքը փոխէ. ու ինք՝

*rial de Koutloumous, Edition princeps et trad. française, Patrick Cramer, Genève, 1984.*

DEL COURT M., *Le complexe de Diane dans l'hagiographie chrétienne in Revue de l'histoire des Religions* 153, 1953, p. 1-33.

*Holy Women of the Syrian Orient*, Berkeley, 1987.

*Lives and Legends of the Georgian Saints*, selected and translated from the original texts by David Marshall Lang. 2nd rev. ed. London: Mowbrays, 1976.

ԱԻԳԵՐՆԱՆ ՀԱՅՐ ՄԿՐՏԻՉ, Լիակատար Վարք եւ Վկայաբանութիւն Սրբոց, Վենետիկ, Սբ. Ղազար, 1810-14: «Սոսիփիմէի Հայկականի», 24 Հատոր, Վենետիկ, Սբ. Ղազար, 1853-1934:

ԲԺՇԿԵԱՆ ՀԱՅՐ ՄԻՆԱՍ, Համառոտ նկարագիր Վարուց Երեւելի Արամց, Վենետիկ, Սբ. Ղազար, 1850: Վարք եւ Վկայաբանութիւն Սրբոց, Վենետիկ, Սբ. Ղազար, 1874: Վարք Հարամց, Վենետիկ, Սբ. Ղազար, 1855: ԳԱՆՈՒՍՏԵԱՆ ՇՆՈՐՀՔ ՊՏՐՔ., Սուրբեր, Իսթանպուլ, 1975-78: Նոյն, Հայագգի Սուրբեր, Իսթանպուլ, 1982: ԳՈՒՇԱԿԵԱՆ ԹՈՐԳՈՄ, Սուրբք եւ Տօմէ Հայաստանեայց Եկեղեցւոյ, Բ. տիպ, Երուսաղէմ, 1957:

9. Սասունցի Դաւիթ, Հայկական ժողովրդական Եպոս. տեքստը կազմեցին Մ. Աբեղեան, Գ. Աբով եւ Ա. Ղանալկանեան, ընդհանուր խմբագրութիւն եւ առաջարան Ի. Ա. Որբելիի, Երեւան, 1939, Գ. ճիւղ, Բ. մաս:

10. Նոյն, Գ. ճիւղ:

11. ՍՐՈՒԱՆՁՏԵԱՆՑ ԳԱՐԵԳԻՆ, Համով հոտով, Թիֆլիս, Գիւտ Ա., Աղանեանց, 1904, էջ 143-161:

Տրդատ՝ սենեակ կը վերադառնայ: Դրան դուրսը կեցած Գայիանէն՝ իր հաւատարմութեան մէջ հաստատ՝ Տրդատը կը վշտացնէ, Հոփսիսիմէն յորդորելով ու խրախուսելով երկուքուկէս տպագիր էջերու տարածքին: Մինչ այդ՝ Գայիանէն կը ծեծեն ու կը չարչարեն: Երկրորդ ընդհարում մը տեղի կ'ունենայ. այս անգամ «օրւան ժամը տասից մինչեւ գիշերուան առաջին ժամը» (Ագաթ. էջ 111):

Անկարելի է չնշարել հէզ Տրդատին աննպաստ դրուժիւնը՝ հակառակ իր ֆիզիքական մեծ ոյժին: Ան ո՛չ միայն պէտք է մարտնչի Հոփսիսիմէի անխախտելի կամքին եւ ֆիզիքական ոյժին դէմ, այլեւ Գայիանէն անուղղակի կերպով ստացած անոր բարոյական ոյժին դէմ: Աւելցնեմ թէ երկու ընդհարումներն ալ տեղի կ'ունենան ցերեկին, Յրդ ժամէն մինչեւ մայրամուտ: Խորհրդանշականօրէն՝ «լոյս» կը թելադրէ բարի ոյժերուն ներկայութիւնը: Ուրեմն՝ երկրորդ անգամ Հոփսիսիմէն կը յաղթահարէ Տրդատը: Պատմողը ախորժակով կը յայտարարէ.

«... Աղջիկը ուժեղ հարածներով պարտութեան մատնեց, վաստակաբեկ արեց թագաւորին, որ թուլացած վար ընկաւ»: Եւ այսքանով չգոհացած, «թագաւորին մերկացրեց իր համդերմներին»՝ պատմուհիները պատառ-պատառ եղած, թագի նշանը իրենց ընկած, խլուած, ամօթալի վիճակում թողեց: Թէպէտ իր զգեստն էլ բգիկ-բգիկ պատառոտուած եւ դուրս էր քերւած նրա կողմից, սակայն ինքը յաղթող պահեց իր անձը սրբութեամբ» (Ագաթ. էջ 111): Ատկէ ետք, Հոփսիսիմէն դռները ոյժով բանալով, կ'երթայ ընկերուհիներուն միանալու եւ եղելութիւնները կը պատմէ անոնց: Յետոյ տեղ մը կը մեկուսանայ ու կը սկսի աղօթել: Հիմա պատրաստ է գալիք ճակատագրին: Ու՝ անշուշտ երեկոյեան՝ երբ չար ոյժերը ասպարէզ իջած են, Հոփսիսիմէն ու Յրդ ընկերուհիները կը չարչարուին ու կը սպաննուին. յաջորդ օր՝ Գայիանէն եւ ուրիշ երկու ընկերուհիներ նոյն ձեւով կ'ենթարկուին չարչարանքի:

Մինչ այդ՝ հետաքրքրական բան մը կը պատահի թագաւորին: Այս ողիմպիական ախոյեանը եւ շատ մը պատերազմներու հերոսը, կ'ըսէ Ագաթանգեղոս, փոխանակ ամօթահար զգալու իր խայտառակ պարտութեան համար, դառնօրէն կը սգայ մահը «սքանչելի Հոփսիսիմէին» որ՝ Տրդատին աչքին «... կանամցից ծնածների մէջ աշխարհում իր նմանը չունէր: Վասնզի սիրտս նրա հետ է, եւ նա ամենեւին իմ մտքից դուրս չի գայ, քանի կենդանի եմ եւ» Տրդատ արքաս» (Ագաթ. էջ 117): Ահաւասիկ, բեմը պատրաստուած է հիմա՝ հեթանոս թագաւորին վերջնական պարտութեան համար:

Տրդատ վեց օր կը սգայ Հոփսիսիմէի մահը. կը զառանցէ. երբեմն կը խորհի թէ ողջ է Հոփսիսիմէն: Եօթներորդ օրը կ'որոշէ վիշտը բոպէ մը մոռնալ՝ որսի երթալով: Ծամբան յանկարծ չար ոգի մը կը յար-

ճակի վրան ու թագաւորը վայրի խոզի կերպարանք կը ստանայ «դաշ-տերում կոծելով իր մերկ մարմինը» (Ագաթ. էջ 123-4 եւ 411):

Ահաւասիկ՝ բարի բախտը կը ժպտի Գրիգորի երեսին: Գրիգորին՝ որ 15 տարիէ ի վեր կը հիւժի փոսին մէջ: Ան է որ պէտք է ազատէ Տրդատը հիւանդ վիճակէն. այդպէս կ'ըսէ հրեշտակ մը՝ թագաւորին քրոջ, քանի մը տեսիլներու միջոցով (Ագաթ. էջ 123):

Պէտք էր որ Հոփսիսիմէն ու ընկերուհիները զոհուէին՝ որպէսզի Գրիգոր յաղթական դուրս գար, որպէսզի իր վարդապետութիւնը քարոզելու առիթը ունենար՝ գիրքին 259րդ պարբերութենէն մինչեւ 715րդը, որպէսզի գիրքին 3րդ բաժինը՝ այսինքն 716րդ պարբերութե-նէն մինչեւ 900րդը՝ կրէր հետեւեալ վերնագիրը. «Դարձ փրկութեան աշխարհի Հայաստան ընդ ձեռն առն սրբոյ նահատակի», այսինքն Գրի-գորին, մինչդեռ բառին բուն իմաստով՝ նահատակը Հոփսիսիմէն էր:

Կ'առաջարկեմ հետեւեալ միտքը. եթէ Հոփսիսիմէի նահատակու-թեան եղբրական դրուագը տեղի ունեցած չըլլար՝ Գրիգոր փոսին մէջ մոռցուած պիտի մնար:

Հիմա՝ թագաւորը, պալատականները եւ ժողովուրդը Գրիգորի ոտքը կ'իյնան՝ ներողութիւն խնդրելու իրենց մեղքերուն ու գործած ոճիրներուն համար: Գրիգորն է որ Հոփսիսիմէի դրուագը կ'օգտագոր-ծէ իր նպատակներուն ծառայեցնելու համար, եւ մեղաւորները օրերով կը տառապեցնէ: Ան 65 օր կը սպասէ (Ագաթ. էջ 415), անոնց արտօ-նելով միայն լսելու եւ խօսելու կարողութիւնները (Ագաթ. 413), մինչ ինք ազատօրէն կը քարոզէ: Յետոյ՝ կ'արտօնէ որ Տրդատ Հոփսիսիմեան կոյսերու թաղման իր մասնակցութիւնը բերէ. ուստի՝ ձեռքերուն ու ոտքերուն կճղակները կը թափին (Ագաթ. էջ 429-430): Քիչ ժամանակ ետք՝ երբ այլեւս վստահ է որ տիրապետած է թագաւորի հոգիին ու կամքին, Գրիգոր քանի մը աղօթք կը յղէ Աստուծոյ եւ՝ ահաւասիկ՝ Տրդատի խոզի մորթը, կնճիթը ու ժանիքները կը թափին վրայէն ու դէմքն ու մարմինը իրենց բնական երեւոյթը կը ստանան (Ագաթ. էջ 435): Դարձեալ Գրիգորն է որ թագաւորը եւ միւսները կը մկրտէ. Գրիգորն է հիմա, որ թագաւորին ժիր աջակցութեամբ՝ հեթանոս տա-ճարները կը կործանէ, քուրմերը կը մաքրագործէ ու եկեղեցիներ կը կառուցանէ: Վերջապէս, Գրիգորն է որ Հայաստանեայց Եկեղեցւոյ առաջին հայրապետը կը հանդիսանայ. եւ մինչեւ այսօր Գրիգորին սահմանուած է Հայաստանի մէջ հեթանոսութիւնը արմատախիլ ըրած ըլլալու եւ քրիստոնէութիւնը հաստատած ըլլալու հսկայական դերն ու պատիւը:

Իսկ «պատկերագեղն» ու «սքանչելատեսիկն» (Ագաթ. էջ 85) Հոփսիսիմէն:

Ճիշտ է որ Գրիգոր՝ 65 օր տեւող քարոզութեան ընթացքին ամէն առիթ կը գործածէ Հոփսիսիմէի եւ ընկերուհիներուն օրինակը յիշելու

(Ագաթ. էջ 129, 131-133, 137 եւ 407). Հիմնականին մէջ ըսելով թէ Աստուած կոյսերը ուղարկեց ու անոնց նահատակութիւնը արտօնեց, որպէսզի՝ ի վերջոյ՝ Տրդատն ու իր ժողովուրդը փրկուին (Ագաթ. էջ 131 եւ 407). եւ արդէն իսկ նահատակները Աստուծոյ կը բարեխօսեն ի նպաստ մեղաւորներուն (Ագաթ. էջ 407):

Sandro Sticca միջնադարեան միանձնուհի Hrotsvitha-ի թատերագութիւններուն մէկ ուսումնասիրութեան մէջ, կ'ըսէ թէ հեղինակին տրամադրելի յղացքը կատարելապէս քրիստոնեայ յղացք մը ըլլալով, եւ իր գլխաւոր նպատակը ըլլալով կուսութեան փառաբանումը ու յաղթանակը եւ ոչ թէ մարդկային յատկանիշերու զարգացումը, արդիւնքը այն է որ կոյսերը «աստուածաբանական կայունութեան հրէշներ» են<sup>12</sup>: Հոբիփսիմէն այսպիսի հրէշ մըն է, կարծէք: Իրօք՝ այս ոչ-հեթանոսական, բայց մարտիրոսագրական համապատկերին մէջ, ան կրկնակի հրէշ մը կը դառնայ: Մինչ Հոթթսվիթայի կոյս-հերոսուհիները կամ հին մարտիրոսագրութեանց կոյսերը գեղեցիկ, նուրբ ու քնքուշ էակներ են, ինչպէս Sticca կը մատնանշէ, որոնք՝ հակառակ իրենց դիւրաբեկութեան՝ իրենց բարոյական յաղթանակը կը տանին<sup>13</sup>, Հոբիփսիմէ՝ յայտնապէս այր մարդու կը փոխակերպուի (Ագաթ. էջ 107): Ագաթանգեղոս, հակառակ Հոբիփսիմէն դրականօրէն պատկերելուն, զայն կ'ապա-իզականացնէ:

Հոբիփսիմէի՝ անմեղ կոյսին նկարագրումը պէտք է սեպուի միջնադարեան Հայաստանի կնոջ կերպարի ըմբռնման մէկ երեսակը, մանաւանդ դիտուած Եկեղեցւոյ սպասարկուներու ակնոցով: Հոբիփսիմէի դերը, իբրեւ զգաստութիւն ուխտած կոյս մը, զինք կը վերածէ Մարիամ Կոյսի դասեր եւ ո'չ թէ Եւայի: Եւան մահ կը բաշխէ մարդկութեան. Մարիամը՝ կեանք: Այս գաղափարը աւելի զարգացած է է. դարուն ապրած՝ Կոմիտաս Կաթողիկոսի Անձինք մուխրեալ բարեպաշտական ու երկարաշունչ շարական-բանաստեղծութեան մէջ, որ իր արդար վայրը գտած է Շարակնոցին մէջ:

Կարելի՞ է գիտնալ կամ չափել Հոբիփսիմէի պատմութեան ազդեցութիւնը հայ կեանքին մէջ:

Թերեւս կարելի է ենթադրել թէ Հայաստանի խոռովալից պատմութեան ընթացքին, Հոբիփսիմէի օրինակը ոյժ ու քաջութիւն ներշնչած է հայ կնոջ կեանքի որոշ պահերուն, երբ իր միակ վահանը եղած է քրիստոնէական հաւատքը: Անունին ժողովրդականութիւնը կ'ապա-

12. STICCA SANDRO, *Sin and salvation: the dramatic context of Hrotsvitha's women in The Roles and images of women in the Middle Ages and Renaissance*, edited by Douglas Radcliff-Umstead, Pittsburgh: Center for Medieval and Renaissance Studies, Institute for the Human Sciences, 1975, p. 8.

13. Նոյն:

ցուցանէ թէ ո՛րքան սիրուած ու յարգուած անձնաւորութիւն մը եղած է Հոփսիսիմէն: Պատմական բնագիւրներ եւ ձեռագիրներու յիշատակարաններ պատած են «Հոփսիսիմէն»երով եւ այդ անունի տարբերակներով: Աճառեանի Հայոց Անճամառանների Բառարանը վկայ<sup>14</sup>:

Իսկ Հոփսիսիմէն, իբրեւ բնանիւթ (թեմա), կը գտնենք մեծ մասամբ ծիսական գիրքերու մէջ, ինչպէս Ճառքնտիրը, Շարակնոցը եւ Յայսմաւուրքը, քանի մը բարեպաշտական գրութիւններու եւ բանաստեղծութիւններու մէջ, ինչպէս Խորենացիի («Ի Յիշատակ Սրբոյն Հոփսիսիմեայ ... ներքողեան»)՝<sup>15</sup> Ներսէս Շնորհալիի («Ի Սուրբ Կոյսըն Հոփսիսիմէ»)՝<sup>16</sup> եւ ուրիշներ. աւելի ուշ, 1872ին գրուած, կը ծնի նաեւ էմմանուէլ Եսայեանի Հոփսիսիմէ թատրերգութիւնը: Հաւանաբար քանի մը ուրիշ գործեր ալ կան, որոնցմէ տեղեակ չեմ: Կը յանդերձնիմ ըսել (բայց այս հարցը ուսումնասիրութեան կը կարօտի) թէ Հոփսիսիմէ հաւանօրէն նախատիպարը հանդիսացած է այնպիսի գրական ստեղծութիւններու, ինչպէս «Երեշտակ», «Սրբուհի», «Մարտիրոսուհի», եւայլն. այսինքն՝ այն շատ մը անմեղ, անօգնական, տժգոյն ու անգոյն աղջիկներն ու կիները, որոնք սփռուած են ԺԹ. եւ Ի. դարու առաջին կէսի հայ գրականութեան հազարաւոր մոռցուած էջերու տարածքին:

## ՓԱՌԱՆՁԵՄ

Փառանձեմը հակադրելով Հոփսիսիմէին, կը տեսնենք թէ ան՝ Օշականեան իմաստով՝ «իրաւ» դուստրն է Եւայի. հրեշտակի ու սատանայի բարդ խառնուրդ մը: Եթէ, Ազաթանգեղոսի պատմածին համաձայն, Հոփսիսիմէ անուղղակիօրէն կարգ ու կանոն մտցուց Հայաստանի մէջ Գրիստոնէութեան կատարեալ յաղթանակով, Փառանձեմ՝ ըստ Փաւստոսի Պատմութեան, Դ. դարու Հայաստանի փոթորկալից անկարգութեան կեդրոնական դէմքերէն եղաւ:

Մեր դասական գործերէն ո՛չ մէկուն մէջ, Դ. դարուն տեղի ունեցած բախումը հինի ու նորի, արեւելքի ու արեւմուտքի, հեթանոսի ու քրիստոնեայի միջեւ նկարագրուած է այնպիսի զգալի ու զօրեղ կերպով՝ ինչպէս Փաւստոսի գիրքին մէջ: Աւելին. գիրքին հեղինակ-հաւաքողը ինք կորսուած է ճգնպէս երկուքի բաժնուած իր ջերմեռանդ քրիստոնեայի եկեղեցւոյ պատուէրներուն հանդէպ տածած հաւատար-

14. Հմմտ. հտ. Գ., Երեւան, 1946, էջ 100-104:

15. ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՑԻ, Մտանգագրութիւնք, Բ. տիպ, Վենետիկ, Սբ. Ղազար, էջ 304-325:

16. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ, Բանք Զափաւ, Վենետիկ, Սբ. Ղազար, 1830, էջ 468-475:

մուսթեան եւ իր հայրենասէրի երկրի «բնիկ տէր»երուն զօրավիգ կանգնելու մղումին միջեւ: Փաւստոսի երկը հետաքրքրական խառնուրդն է ջերմ բարեպաշտութեան մը եւ ժամանակի հեթանոս վայրագութեան ախորժալից վայելքին:

Հայրենասէր Փաւստոսը կամայ թէ ակամայ կը գործածէ ժողովրդական աղբիւրներ: Եթէ նկարագրածը իրեն հաճելի է՝ կը գովէ. եթէ պարզ, անվնաս եւ ընդունելի պատում է՝ կը պատմէ առանց մեկնաբանութեան. եթէ անհատական մեղաւոր արարք մըն է կամ արարք մը՝ որ երկիրն ու եկեղեցին կը վտանգէ, մանաւանդ միասնականութեան գաղափարը, այն ատեն գրութեան «թռմը», որոշ նշանակալից խօսքեր, որոշակիօրէն կը զգացնեն թէ ի՞նչ է հեղինակին կեցուածքը այդ հարցին նկատմամբ: Իրօք, զիրքին կորիզը հանդիսացող նիւթին ընտրութիւնը բան մը կ'ըսէ հեղինակի մասին: Այսպէս, երբ կը քննենք Փառանձեմի վերաբերեալ հատուածները, կրնանք զանոնք սեպել «ժողովրդական բանահիւսութիւն»՝ վերապատմուած Փաւստոսի տեսանկիւնէն:

Փառանձեմ՝ դուստրն է մեծագոր նախարարի մը եւ այրին՝ արքայազուն իշխանի մը. յետոյ կ'ինը, ապա՝ մայրը թագաւորի մը, որ մեղի կը ներկայացուի սաղրանքի ու քահոսային պատերազմի թատերավայրի մը մէջ:

Զիս հետաքրքրող հարցը հոս, այդ դարաշրջանի ընկերային բարձր խաւին պատկանող կնոջ իրավիճակն է: Իբրեւ անհատ՝ ոյժ եւ իշխանութիւն (authority) ունէ՞ր ան: Եթէ այո, կը գործածէ՞ր այդ ոյժը: Եթէ ոչ, կը փորձէ՞ր ձեռք ձգել այդպիսի ոյժ եւ ի՞նչ ձեւով: Ի՞նչ շարժառիթներ զինք կը մղէին ծրագիր մը նախաձեռնելու: Ի՞նչ հետեանք ունեցեր են իր նախաձեռնութիւնները ի՞ր վրայ եւ մանաւանդ՝ շուրջիններուն ու պետութեան իրավիճակին վրայ:

Ուսումնասիրութիւններս ինծի եզրակացնել տուին թէ Փառանձեմի ոյժ ձեռք ձգելու եւ գործածելու քաղաքականութիւնը տարբեր չէր հին Պարսկաստանի<sup>17</sup>, կամ Յունա-Հռոմէական աշխարհի<sup>18</sup>, կամ նոյնիսկ Բիւզանդական Կայսրութեան<sup>19</sup> պատմական ու գրական ազդեցիկ կին-տիպարներու քաղաքականութենէն<sup>20</sup>: Գտայ թէ Փառանձեմ

17. SANCISI-WEERDENBURG HELEEN, *Exit Atossa: Images of women in Greek historiography on Persia in Images of Women in Antiquity*, edited by Averil Cameron and Amélie Kuhrt, London, Croom Helm, 1983, p. 20-33.

18. LEFKOWITZ MARY R., *Influential women in Ibid.*, p. 49-64.

19. HERRIN JUDITH, *In search of Byzantine women: three avenues of approach in Ibid.*, p. 167-189.

20. Տէր-ՍԱՀԱԿԵԱՆ ՀԱՅՐ ԿԱՐԱՊԵՏ, Հայ Կայսրուհիներ, տե՛ս Հայ Կայսրի Բիւզանդիոմի, Վենետիկ, Սբ. Ղազար, 1905: ՀԱՅՈՒՆԻ ՀԱՅՐ ՎԱՐԴԱՆ, Հայուհիմ Պատմութեամ Առջեւ, Վենետիկ, Սբ. Ղազար, 1936: ՀՐԱՆՏ ԱՐՄԷՆ, Փառանձեմ

անմիջական-անձնական ոյժ մը չունէր (բացի թերեւս կարճ ժամանակամիջոցի մը մէջ)․ թէ ոյժ ձեռք ձգեց կարճատեւ ծրագիրներ իրագործելու համար, թէ իր նախաձեռնութիւններուն շարժառիթները կու գային իր այր ազգականներուն հանդէպ իր պարտականութեան դիտակցութենէն եւ երբ ձեռնարկած գործողութիւնը իր անձին շահերուն կապուած էր՝ եսասիրական արարք մըն էր, եւ ձեռով մը ան պէտք էր պատժուէր․ եւ վերջապէս, թէ ոյժ ձեռք ձգելու համար՝ իր առած քայլերը Փառանձեմեան այնպիսի սոսկալի պատկեր մը ստեղծեցին՝ որ խեղճը անոր բեռան տակ մնաց մինչեւ Ի․ դար: Աճառեան, որ մինչեւ իր ժամանակները գոյութիւն ունեցող պատմական բնագիրներ եւ յիշատակարաններ հաւաքած էր իր Հայոց Անձնամուկներու Բառարանը պատրաստելու համար, ձախողած էր մէկ իսկ Փառանձեմ մը գտնել․ այս իրողութիւնը թերեւս մեզի կը յայտնէ թէ Ե․ դարու պատմական Փառանձեմ տիկինը ո՛րքան արհամարհուած անձնաւորութիւն էր:

Թագուիի, Վենետիկ, Սբ․ Ղազար, 1982: ՅՈՎՀԱՆԻՍԻԱՆ Ս․ Հ․, Ամուսնա-ընտանեկան իրաւունքը վաղ աւատական Հայաստանում (Դ-Թ դարեր), Երեւան 1976: ՏԵՐ-ՊԱՒԹԵԱՆ ՔՆԱՐԻԿ, ԺԱ-ԺԵ Դարերի Հայ Վարժաբուհիւնը, Երեւան, 1890․  
 Գլխ․ Ա․: AIGRAIN R., *L'hagiographie: se sources, ses méthodes, son histoire*, Paris, Bloud & Gay, 1953. BARING-GOULD SABINE, *Virgin Saints and Martyrs*, New York, Crowell, 1901. BOULDING ELISE, *The underside of History: a view of Women Through Time*, Boulder, Co., Westview Press, 1976. Մանաւորաբար Յրդ Գլխ․, *The powerful and the Powerless Women in early Civilizations, 2000 to 200 B.C. եւ Յրդ Գլ․, Barbarians, Civilizations and Women: Rome, Byzantium, Islam, 200 B.C. to A.D. 1000*. BULLOUGH VERN L., *The Subordinate Sex: A History of Attitudes Towards Women*, Urbana, Ill., Univ. of Illinois Press, 1973. *The Byzantine Saint*, University of Birmingham 14th Spring Symposium of Byzantine Studies, edited by Sergei hackel. *Studies Supplementary to Sobornost* 5. London, Fellowship of St. Alban & St. Sergius, 1981. CAGE MATILDA J., *Woman, Church, and State: A Historical Account of the Status of Women through the Christian Ages, with Reminiscences of the Matriarchate*, 2nd ed. New York, Truth Seeker Co., 1972 (Առաջին հրատարակութիւնը՝ 1900ին): CLARK ELIZABETH A., *Ascetic Piety and Women's Faith: Essays on Late Ancient Christianity, Studies in Women and Religion*, v. 20, Lewiston/Queenston, 1986. DIEHL CHARLES, *Byzantine Emperresses*, Translated from the French by Harold Bell and Theresa de Kerpely, New York, Knopf, 1963. CAJANO S. B., *Agiografia altomedievale*, Bologna, Il Mulino, 1976. *That Gentle Strength: Historical perspectives on Women in Christianity*, Charlottesville, Va. & London, University Press of Virginia, 1990. *Images of Women in Antiquity*, edited by Averil Cameron and Amelie Kuhrt, London & Canberra, Croom Helm, 1983. HROTSVITHA, *The Dramas of Hrotsvit of Gandersheim*, translated by Katharina M. Wilson, Saskatoon, Saskatchewan, Peregrina, 1985. MACURDY GRACE H., *Hellenistic Queens: A Study of Woman-Power in Macedonia, Seleucid Syria, and Ptolemaic Egypt*, Johns Hopkins University Studies in archaeology 14 (1932). MOSCARELLA CAROLYN, *Aspects of the Position of Women Under the Roman Empire in Classical and Postclassical Times*, Unpublished article, San Francisco, 1975. MOSSE CLAUDE, *La Femme dans la Grèce antique*, Paris, Editions Albin Michel, 1983. PATLAGEAN EVELYNE, *A Byzance: Ancienne hagiographie histoire sociale*, Annales: e.s.c. 23, 1968: 106-26; repr. in idem, *Struc-*

Այս իմ ներկայացուցած տրամաբանութեամբ կարելի է բացատրել այս արտակարգ կնոջ արագ այլափոխութիւնը «գեղեցիկ» ու «պարկեշտ» աղջիկէ դէպի երիտասարդ ու երջանիկ հարս, եւ յաջորդաբար ալ՝ խելայեղօրէն ողբացող ու միեւնոյն ատեն վրիժառու այրի, ամուսինը չսիրող Արշակ Թագաւորի կին, ոխակալ ու ոճրագործ «անարգուած կին» (scorned woman), ատելի վհուկ-մայր՝ որ զաւակը կ'անիծէ եւ վերջապէս, իբրեւ հոգատար ու արժանապատուութեան տէր երկրին պետ՝ Արշակ Թագաւորին ու զահաժառանգ Պապի բացակայութեան ատեն:

Կ'ընդլայնեմ այս նիւթը:

Գեղեցիկ Փառանձեմը կ'ամուսնանայ Արշակ Թագաւորի եղբօրորդէին՝ Գնելի հետ ու կ'ենթադրենք թէ երջանիկ կեանք մը պիտի ապրին: Սակայն, տեղի կ'ունենայ հանդիպումը Տիրիթի՝ որ Փառանձեմին կը սիրահարի: Ուրեմն, Գնել պէտք է որ մէջտեղէն ջնջուի: Տիրիթ, նենգութեամբ ու սաղրանքով՝ խաղին մէջ կը բերէ ուրիշ երկու անձեր. մին՝ թագաւորն է՝ որ պէտք է հաւատայ թէ Գնել թագը շորթելու ծրագիրներ ունի. իսկ երկրորդը՝ սպարապետին եղբայր Վարդան Մամիկոնեանը, որ թագաւորին պատուիրակի դերը պէտք է խաղայ եւ Գնելը դէպի ոճիրին թակարդը հրապուրէ:

Գնելի յուղարկաւորութեան ընթացքին, Փառանձեմ արդէն քանի մը իրողութիւններէ տեղեակ է, կամ անոնց անդրադարձած է.

Ա) Գիտէ որ՝ իր խօսքով՝ «անմեղ» ամուսինը նենգութեամբ ըստպանուած է.

Բ) Սպանութիւնը արքունի սպասաւորներու ձեռքով եղած է. ուրեմն՝ թագաւորը տուած է հրամանը:

Գ) Վարդան Մամիկոնեան թագաւորին ղեսպանն էր. ուրեմն թագաւորը տուած է հրամանը:

*tire sociale, famille chrétienté à Byzance, IVe-XIe siècle.* London, Variorum Reprints, 1981; PEETERS PAUL, *Orient et Byzance: les tréfonds oriental de l'hagiographie Byzantine*, Subsidia Hagiographica 26, Bruxelles, Soc. des Bollandistes, 1950. PENZER H. M., *The Harem: an Account of the Institution*, Philadelphia, J.B. Lippincott, 1935. POMEROY SARAH B., *Goddesses, Whores, Wives and Slaves: Women in Classical Antiquity*, New York, Schocken Books, 1975. DE RIENCOURT AMAURY, *Sex and Power in History*, New York, David McKay Co., 1974. *The Role of Woman in the Middle Ages: Papers of the Sixth Annual Conference of the Center for Medieval and Early Renaissance Studies*, State University of New York at Binghamton, 6-7 May, 1972, edited by Rosemarie Thee Morewedge, Albany, N. Y., 1975. SEIBERT ILSE, *Women in the Ancient Near East*, New York, Abner Schram, 1974. *Women's Earliest Records from Ancient Egypt and Western Asia: Proceedings of the Conference on Women in the Ancient Near East*, Brown University, Providence, Rhode Island, Nov. 5-7, 1987, edited by Barbara S. Lesko, Atlanta, Ga., Scholars Press, 1989.

Դ) Վերջապէս, յուղարկաւորութեան ընթացքին, ուղղակի Տիրիթէն կ'իմանայ թէ ան էր բուն դաւադիրը եւ թէ ոճիրին ղրդապատճառը՝ ինք Փառանձեմն էր:

Ուրեմն, երեք այրերն ալ պէտք է պատժուին: Գնելին վրէժը պէտք է լուծուի եւ ուղղակի եւ անուղղակի արարքներէն կ'անդրադառնանք թէ ինք՝ Փառանձեմը՝ պիտի իրականացնէ ասիկա:

Ուստի, անմիջապէս երբ կը լսէ Տիրիթի սիրայորդ՝ բայց անխոհեմ խոստովանութիւնը, Փառանձեմ հրապարակաւ կը յայտարարէ զանիկա: Յետոյ, ձայնարկու կանանց զլուխը կ'անցնի «եւ ձայն ողբոցն սկսան նուագել զիրսն տոփանացն Տիրիթայ» եւ այսպէս՝ բոլորը տեղեակ կը մնան պատմութեան: Արշակ եւս ներկայ է: Փառանձեմ գիտէ թէ Արշակ բան մը պէտք է ընէ, քանի որ, վերջապէս, իր եղբորորդին էր որ սպաննուեցաւ եւ ձեւով մը՝ իր գործած մեղքն ալ պէտք է քօղարկէ: Մենք գիտենք նաեւ որ Արշակ պէտք էր պատժել Տիրիթը, որովհետեւ խաբած է զինք եւ որովհետեւ (եւ աւելի կարեւորը) Ներսէս Կաթողիկոսին աղերսը չյարգելով ու Գնելը մեռցնելու հրամանը ետ չառնելով, Ներսէսի անէծքը հրաւիրած է թէ՛ իր անարգ մահուան եւ թէ՛ իր տոհմին՝ Արշակունիներու ճան տապալումին: Եւ տակաւին Արշակ Թագաւոր՝ ինք կը ցանկայ Փառանձեմին: Ուստի, վերջ՝ նաեւ Տիրիթին:

Երբեակի Բ. դէմքը՝ Վարդան Մամիկոնեան՝ մէջտեղէն կը վերցուի Փառանձեմի եւ Արշակի ամուսնութենէն ետք: Փառանձեմ Վարդանի դէմ չարախօսելով, քաղաքական պատճառաբանութիւններ տալով, համոզիչ խօսքեր ընելով, ճարտար հոգեբանութիւն բանեցնելով՝ Արշակ կը մղուի Վարդանն ալ սպաննել տալու<sup>21</sup>:

Հիմա որ Արշակ ամուսնացած է այրիին հետ՝ կ'իմանանք թէ «Որքան Արշակը սիրում էր կնոջը, ա՛յնքան էլ սա ատում էր Արշակ քագաւորին»։ անմիջական պատճառը՝ «թէ մարմնով քաւամագ է եւ գոյնով քուխ»:

Կարելի է հարց տալ թէ ինչո՞ւ Փառանձեմ ամուսնացաւ Արշակին հետ: Թագաւորի մը հետ ամուսնանալու փառք ու պատի՞ւն էր. թագաւոր մը մերժելու անկարելիութի՞ւնն էր. իր հօր, Անդովք իշխանին ստիպումով էր. անշուշտ Անդովք շատ պիտի բաղձար այսպիսի խնամիութիւն մը: Թէ ոչ՝ ոխի, վրէժի հարց էր: Կարող ենք միայն կուսակցի թէ այս բոլոր պարագաներուն միախառնումն էր: Թէեւ կ'ամուսնանայ Արշակին հետ, բայց կը պատժէ զայն, անոր սէրը մերժելով եւ զայն նախատելով: Կայ դեռ աւելին:

21. Հմմտ. ՓԱԻՍՏՈՍ ԲԻԻՋԱՆԻ, Պատմութիւն Հայոց, (արեւելահայերէն թրգմ. Ստ. Մալխասեանցի, Երեւան, 1988), Դ. Դպր., զլուխ ժԵ.:

Յաջորդ տեսարան:

Սիրային եռանկիւնին գաղափարը՝ որուն զուգահեռը կայ նաեւ Հին Կտակարանի Եսթերի գիրքին մէջ. Ահասաւրոս-Վաշթի-Եսթեր յարաբերութիւնը: Արշակ՝ յունական արքունիքէն իրեն հարս կը բերէ Ողիմպին՝ զոր կը սիրէ: Բայց ի՞նչ կը պատահի. «Նրան ուժգին սիրով սիրեց եւ նրանով գրգռում էր առաջին կնոջ նախանձը»:

Հո՛ս է, կը խորհիմ, թէ անձնական հպարտութիւն, ամբարտաւանութիւն եւ պատիւ կը զուգահղիպին իրարու՝ Փառանձեմի նախնական վրիժախանձ զգացումներուն եւ կ'արտադրեն հայ գրականութեան առաջին դիւային կինը (demon lady): Հետաքրքրական է որ թագաւորին Ֆիգիբական վնաս չի՛ հատուցաներ. հարց մը՝ որ ուրիշ առիթով պէտք է ուսումնասիրուի<sup>22</sup>: Սակայն, պէտք է պատժէ զայն: Ան Ողիմպիի անողորմ թշնամին կը դառնայ եւ Արշակին պատիժը երկսայրի ձեւ կը ստանայ՝ որ կը յիշեցնէ Մետէայի Յասունին հատուցուած պատիժը: Նախ՝ Փառանձեմ կը փորձէ Ողիմպին թունաւորել. սակայն, այս այլապէս անգոյն տիկինը ճարպիկ կը գտնուի ու իր անձը կը պաշտպանէ կերած խմածը իր անձնական սպասուհիներուն պատրաստել տալով: Ստիպուած՝ Փառանձեմ մեղսակից մը կը փնտռէ. կը կաշառէ Մրջիւնիկ Երէցը, որ Սուրբ Հաղորդութեամբ Ողիմպին կը թունաւորէ:

Փառանձեմի երկրորդ չար արարքը Արշակի դէմ, հօր մը ցաւ պատճառող եւ «ընտանիք» գաղափարին վնասակար, ընտանիքի, տոհմի շարունակութեան խաթարումը թելադրող միջին արարքը՝ կ'ըլլայ իրենց մանչ ու միակ զաւակին տրուած անէծքը: Փաւստոս Փառանձեմին կը վերագրէ չար ոյժերու հետ հաղորդակցելու՝ կարծես բնածին՝ կարողութիւնը եւ կ'ըսէ, «Որովհետեւ անօրէն մարդ էր եւ աստճուց բարբառիկն երկիւղ չուներ, նրան դեւերին նուիրեց»: Այս դեւերը սպիտակ օձերու կերպարանքով Պապի մարմնին վրայ կը սողոսկին, ինչպէս նաեւ իր կամքին կը տիրանան՝ պարտադրելով կատարել զազրելի արարքներ, որոնցմէ մէկն է արուամոլութիւն<sup>23</sup>:

Թէեւ ուղղակիօրէն գիրքին մէջ չէ ըսուած, սակայն մենք կը զգանք թէ Փառանձեմ, պատմութեան մէջ գէշ անուն մը ձեռք ձգելէ զատ, ի՛ր իսկ կեանքի ընթացքին կը պատժուի այս երկու զատ արարքներուն համար: Հատուածներէն մէկուն մէջ կ'իմանանք թէ Պապի երիտասարդութեան՝ Փառանձեմ կը լսէ Պապի անբնական վարքի մասին ու կ'որոշէ միջամտել ու կ'ենթադրենք՝ սրբազրել: Ուրեմն, կը մտնէ Պապին սենեակը ու դիմացը կը նստի, մինչ Պապ՝ անկողնին մէջ թաւալելով ու ճշալով կ'աղաչէ մօրը որ հեռանայ: Ահաւասիկ պարբերութիւն մը բնագիրէն.

22. Թագաւորի անձին անձեռնմխելութեան հարցն է, կը խորհիմ:

23. Հմմտ. ՓԱԻՍՏՈՍ ԲԻԻԶԱՆԻ, Գ. Դպր., ԳԼ. ԽԳ. եւ Ե. Դպր., ԳԼ. ԻԲ.:

«Պատանհին...ասաց մօրը. վե՛ր կաց, գնա՛ այստեղից, որովհե-տեւ մեռնում խորովում եմ, կ'այրւեմ, կը պայթեմ, եթէ այստեղից չգնաս: Իսկ մայրն ասաց. ես այստեղից դուրս չեմ գա, չեմ գնա: Իսկ նա աւելի ու աւելի սաստկացնում էր ճշայն ու վայելը: Իսկ մայրը նայեց ու տեսաւ իր աչքերով՝ որ սպիտակ օձերը պատել էին բազմոցի ռոտերը եւ փաթաթւում էին պատանի Պապին, մինչ նա պտուկած անկողնում՝ ըղաւում էր, պահանջում էր այն պատանհիններին, որոնց հետ խառնակում էր: Մայրը այս տեսնելով յիշեց, թէ ում էր նուիրել իմէր իր որդուն ծնած ժամանակ: Հասկացաւ, թէ այն (դեւերն) եմ, որ օձերի կերպարանով փաթաթւում եմ որդուն: Արտասելով ասաց. Վայ ինձ, իմ որդեակ, ես չգիտէի որ դուն տանջում ես: Վեր կացաւ, այնտեղից հեռացաւ, որպէսզի (Պապը) ցանկութիւնը կատարի»<sup>24</sup>:

*Այսպէս, Փառանձեմ կը յայտնաբերուի նաեւ իբրեւ տառապող ու կարեկցող մայր:*

*Արդեօք Փաւստոս Փառանձեմի կեանքին անպատիւ վերջաւորու-թիւնը, այսինքն՝ Պարսկաստանի մայրաքաղաքի փողոցներուն մէջ մերկ-մերկ ցուցադրուելը, յետոյ քանիցս անգամ բռնաբարուիլը եւ վերջ գտնելը անհետք գերեզմանի մը մէջ՝ ի՞նչպէս կը մեկնաբանէ: Իբրեւ ներսէսի անէծքի իրականացման մէկ երե՞սը, թէ ոչ իբրեւ ար-ժանի պատիժ անձնասիրութենէ մղուած բիրտ արարքներուն համար: Փաւստոս կը լռէ, բայց կը խորհիմ թէ երկուքն ալ ըսել կ'ուզէ: Աւել-ցնեմ սակայն, որ Փաւստոս որոշ չափով արդարամիտ կը գտնուի Փառանձեմի հանդէպ, երբ զայն կը դիտէ իբրեւ ազնուական զոհ՝ ի դիմաց իր ընտանիքի այրերուն եւ ի պաշտպանութիւն իր երկրին: Բացատրեմ:*

*Կայ կարեւոր հատուած մը, ուր Փառանձեմ շատ դրական կերպով ներկայացուած է: Փաւստոս պարզապէս կը պատմէ առանց զինքը գո-վելու, սակայն հոս-հոն երբ անունը կը յիշէ, փոխանակ «Փառանձեմ» կամ «Արշակի կին Փառանձեմ» ըսելու, ինչպէս ուրիշ տեղեր, «Տիկիմ Հայոց Աշխարհի» կամ «Փառանձեմ Տիկիմ» կը գործածէ: Յետոյ, զայն կը ցուցաբերէ իբրեւ արի, ազնուաբարոյ ու ծանրաբարոյ պետը երկ-րին: Հայաստանի մէջ քահոս կը տիրէ: Որդին՝ Պապը յուճական ար-քունիք կը գտնուի: Ամուսինը՝ Արշակ թագաւոր եւ բանակի սպա-րապետ՝ Վասակ, երկար ատեն պարսիկներուն ձեռքը մնալէ ետք՝ ցասկոտ մահեր արձանագրած են ու պարսկական բանակը Հայաստանի վրայ կը քալէ:*

*Ենթադրաբար՝ Փառանձեմ երկիրը կը կառավարէր՝ թագաւորի, գահաժառանգի ու բանակի Սպարապետի բացակայութեան. բայց ասի-կա՝ իբրեւ իրողութիւն՝ չ'ըսուի մեզի: Բայց երբ Պարսիկները կը*

24. Հմմտ. ՓԱԽՏՈՍ ԲԻԻՋԱՆԻ, Դ. Դպր., գլ. ԽԴ.:

յարձակին Հայաստանի վրայ, Փառանձեմ՝ 11.000 զինուորներով ու 6.000 կիներով կը քաշուի Արտազերս բերդ եւ 14 ամսուան ընթացքին կը պաշտպանէ զանիկա, մինչ Պապ՝ Յունական օգնութիւն բերելու բազմաթիւ խոստումները չի՛ կարողանար իրականացնել: 14րդ ամիսէն ետք, բերդին բոլոր մարդիկը՝ բացի Փառանձեմէն եւ երկու նաժիշտներէն՝ կը մեռնին խորհրդաւոր ձեւով: Երբ Փառանձեմ թագուհին կը մնայ առանձին՝ անձնատուր կ'ըլլայ թշնամիին<sup>25</sup>:

Այս դրուագը գեղեցիկ օրինակ մըն է, ուր կին մը մեծ չափերով ներքին ոյժ կը ցուցաբերէ. քաղաքական ու ռազմական որոշումներ իր ձեռքը կ'առնէ՝ ի դիմաց ընտանիքի այրերուն: Փառանձեմ, ամենաքիչը 14 ամիս իսկական իշխանաւորն ու իշխանութիւնն է երկրին: Իր ներկայութիւնը ուժեղ ու կեցուածքը օրինակելի պէտք է եղած ըլլայ, որովհետեւ միայն իր անձնատուր ըլլալէն յետոյ է որ Հայաստանի քաղաքները մէկ առ մէկ Պարսկական բանակին կը յանձնուին<sup>26</sup>: Այս հատուածին մէջ, թէեւ Փալատոս բացայայտ դրուատիքին մէջ ժլատ է, սակայն ընդհանրապէս Փառանձեմը դրական կերպով կը ներկայացնէ: Դժբախտաբար, սակայն, մինչեւ նոյնիսկ ԺԹ. դար, պատմաբաններ նախընտրած են շեշտել այս թագուհիին նկարագրին ու արարքներուն մովթ ծալքերը միայն:

Փառանձեմի խորապէս տրամաթիւ պատմութիւնը՝ հարուստ աղբիւր է եւ եղած է վէպերու, թատերգութիւններու, օփերաներու ու բեմապարերու համար: Կարելի է իր անձնաւորութիւնը կոտորակել տեսակ-տեսակ գրական ստեղծարարութեան, ինչպէս՝ «հրապուրիչ կիներաստուածուիկ», «մարդեղնային-աստուածուիկ» (seductress-goddess), դաւադրող «գիւլիմ տիկիմ», վրիժառու «մախատուած կիմ», այր մարդու առնականութեան սպառնացող «կախարդ կիմ», եւ «ոմրագործ, քած կիմ» (murdering bitch). կարող ենք թուել նաեւ իբրեւ «գոն»՝ այր ազգականներու բռնադատութիւններուն, ինչպէս՝ հասկցող ու կարեկցող մայր, ազու, պատասխանատու եւ արժանապատուութեան տէր առաջնորդ-պետ, եւ նոյնիսկ «բաղաբախմ մարտիրոս»:

Փառանձեմ շատ դանդաղ կերպով եւ շատ ուշ, այդ ալ մեր վերջին դարաշրջանին իր արժեւորումը ստացաւ: ԺԹ. դարու քանի մը թատերգութիւններուն (Թոմաս Թերզեանի, Արմենակ Հայկունիի, Սահակ Տէր-Մովսէսեանի) մէջ կը հանդիպինք անոր, բայց անունը վերնազիրներու մէջ չկայ՝ մէկ բացառութեամբ (Ոորէն Նար-Պէյ): Իսկ ասոնց մէջ Փառանձեմ կը շարունակէ ըլլալ եսասէր, կործանարար ու բացասական տիպար մը: Թերեւս Ռաֆֆիի Սամուէլով է որ աւելի դրական պատկերը սկսաւ երեւան զալ եւ կը շարունակուի մին-

25. Հմմտ. ՓԱԻՍՏՈՍ ԲԻԻՋԱՆԻ, Դ. Դպր., 44. ՄԵ.:

26. Հմմտ. ՓԱԻՍՏՈՍ ԲԻԻՋԱՆԻ, Դ. Դպր., 44. ՄԵ.:

չեւ այսօր (Տիգրան Չուխաճեանի օփերան Արշակ Բ., Ստ. Չօրեանի Պապ Թագաւոր, Հայոց Բերդը, Նայիրի Չարեանի Արշակ եւ Շապուհ պոէմը, Պերճ Չէյթունցեանի Աւերած Քաղաքի Առասպելը եւ ուրիշներ)<sup>27</sup>:

Այս «Հայ կնոջ» հմայիչ անճնաւորութիւնը, Հայրենիքը պաշտպանելու անոր քաջարի առաքինութիւնը, նախաքրիստոնէական հեթանոս ոգիի իր արտացոլումը ըսպէ մը Հայկական ինքնատիպ դէմք մը կը գծագրէ, որ սակայն չէ բեռնաւորուած դուրսէն ներածուած ու մակադրուած (superimpact) քրիստոնեայ ինքնութեամբ մը. ինքնութիւն մը՝ զոր ժամանակակից կոտորակուած բազմաթիւ Հայ հոգիներ կը փնտռեն, որպէսզի կարողանան սահմանել իրենց սեփական ներկայ դիմագիծը (self-image):

ԾԻԱԾԱՆ – ՀԻԱ ԱՅՎԱԶԵԱՆ

27. Փաւստոսի Հայ նոր գրականութեան վրայ ունեցած ազդեցութեան մասին տե՛ս ՍԱՏԱՐԻԱՆ ՎԱԶԳԷՆ, Փաւստոս Բուզանդի Հայոց Պատմութեամբ Ինքնաները հայ մոր գրակամութեամբ մէջ, Երեւան, 1979: